



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

76

2

L-85

my. w6

2010

ԼՍԱՐԱՆ

ԿԵՆՑԱՂՈԳՈՒԹ ԳԻՏԵԼԵԱՅ

Ա.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ԴԱՍ ԵՐԿՐՈՒԹ

ՀՕՅ ՎՐԵԱՆԱԿԱՆ ԸՆԴ ԱԿԱՐԱ



ԻԹԵՈՒՈԽԻԱ

Իսպարանի Խալիկեան Ուսումնարանի Հայոց

1860.

ՀԱՅՈՒ ԱՆՎԻՃԱՉ ՑԱԽՈՐԱՑՅԱ

ՀԱՅՈՒ ԴՐԱՄԱ

Հրամայեցաք տպագրել, և յետ տպագրութեանն առաջի առնել ուր
հարկն է զսահմանեալ քի օրինակացն:

Թէոդոսիա, ի15 դեկտեմբերի 1860:

ԳԱՅՐ. Վ. ԱՅՎԱԶՅԱՆ.

ՀԱՅՈՒ ԴՐԱՄԱ

Առաջամաշակ Անվարութեան համարական

.0001

ածառառամ դժո՞ջ հզում մի եղանակ ըստանք ճարռառամ
մսով . Հայով այս մշտական ըստանք անում ամ չէ դժո՞ջով
և մայական այս գումարագիր դիդու պայտան կը
մնան թիգի ցումի գոչ նախ պայտ ամ դիմու ցում առարա ու
մայակ-տաղ էմ ու մուրքու առա էմ և կուն պայտագիր առան
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ կրցէի լուս քրիստոնէան միա
միայն Հայութուց դու մայութուց ու ունու առօն մեջ ու չ

ԱՎՏՈՒԱՆԱՇՈՒՆՉ ՍՈՒՐԲ ԳՐՈՑ

շա, ուժրպատ ցու խորոշը շով խորոշը մու պատ այսի մուր
ամմէն մնա մինամի ասիս առ մմիսի ու ցն մաս զբաւառուն
այսի հրօմիք լուն  մուր կումար փափառը միջ
ազգի պատճի զուտ ու ձմեռը ցու մինամի թիգրեմք լունիք ուր
մերքը ցուտ առ մայութուց այսի հրօմիք լուն իտու
ապօպան միս ուրու այսի հրօմիք լուն մուր մարտուուսուր
մուրուք ունան մուր ուրու մուր ուրու մարտուուսուր զոյ ճառու
բառուն գուշտ ու մուս ուրու ապօպան ու մուս ուրու ապօպան:

ԴԱՍ ԵՐԿՐՈՐԴ.

1380

147



սեցիք անցած կիրակի, պատուական ժողովականք,
թէ ի՞նչպէս ամենարարի Արքաթէը ամէն մէկ օրուան
մէջ ստեղծած բաներուն վրայ նայելով՝ իրեն իանու-
թիւնը կյայտնէ, եւ թէ ի՞նչպէս սուրբ Գիրքը այս կիաս-
կըցընէ մեզի՝ քսելովը թէ «Եւ ետես Աստուած զի բարի
է»: Աստուածաշնչին այս խօսքը հարկաւ մեր միտքը գեղեցիկ
խրատ մը կծգէ, այսինքն թէ մարդս ալ ինչ որ կընէ՝ առաջ
պիտի մտածէ որ ընելիքն ինի բարի բան, յետոյ ալ տեսնէ
իերաւի բարի եղա՛ւ թէ չէ, եւ ըստ այնմ ուրախանայ:

Ուրախանամք ուրեմն նաեւ մեք, պատուական ժողովականք,
որ այս մեր Լասրանին գործը ինչպէս որ բարի դիտաւորու-
թեամբ սկսուեցաւ, այսպէս ալ բարի պատուղներն սկսաւ ե-
րեցընել: Եւ ահա առաջին ու գեղեցիկ պատուղն այս է որ
այսօրուան մեր ժողովը անցած կիրակուընէն ալ աւելի բազ-
մաթիւ է: Ուստի եւ ուրախութեամբ առաջ տանիմք մեր դա-
սախօսութիւնը, եւ դուք ծեր սիրալիք եւ ուշադիք ուսում-
նասիրութիւնը:



Աստուած զմարդը ստեղծելէն ետքը, չը'սեր Աստուածաշունչը թէ «Եւ ետես Աստուած զի բարի է». ինչո՞ւ. վասն զի մարդս ուրիշ արարածոց պէս անբան չէ, բանական է, ու ազատ կամք ունի, եւ բարի կամ չար լինելը իրեն ձեռքն է: Ստեղծուածքը բարի է թէ՛ ըստ հոգւոյն եւ թէ՛ ըստ մարմնոյն. բայց ինչպէս որ պէտք է բարի լինելու համար՝ պէտք է որ իրեն ազատ կամքը եւ կարողութիւնը բանեցընէ՛ միայն բարի բան ընելու:

Աստուած մէկ պակասութիւն մը տեսաւ իւր ստեղծած մարդուն վրայ, բայց այն կերպով՝ ինչ կերպով որ վարպետ արհեստաւորը բան մը որ կշինէ, ու խիստ կիաւնի, այն շինածին այսպիսի զարդ կամ այսպիսի կտոր մ'ալ կվայլէ կըսէ. զոր օրինակ գեղեցիկ հայելի մը կշինէ, ու ասոր տեսօք շրջանակ մ'ալ կվայլէ կըսէ. կանթեղ մը կշինէ, ու ասոր գեղեցիկ պատուանդան մ'ալ կվայլէ կըսէ: Այսպէս ահա նայեցաւ Աստուած իւր ստեղծած մարդուն ազնուութեանը, գեղեցկութեանը, տեսքին, դարձաւ ըստ որ «Ոչ է բարւոք մարդոյդ միայն լինել. արանցուք դմա օգնական ըստ դմա. — Այս մարդը մինակ մնայ նէ՛ աղէկ չէ. ատոր օգնական մ'ալ ստեղծեմք իրեն նման»: Բայց կամեցաւ որ առաջ ի՞նքը մարդն ալ հասկընայ իրեն գերազանցութիւնը, ճանչնայ իրեն աստուածանման բնութեանը յարգը (խըյմէթը)՝ ուրիշ արարածներուն նայելով:

Ադամայ առջեւը հանեց բոլոր կենդանիները որ տեսնէ Ադամ թէ նոցա ու իրեն մէջ ի՞նչ մեծ տարբերութիւն կայ, եւ ինքը իբրեւ անոնց տէրն ու իշխանը՝ մէկմէկ անուն դնէ կենդանեաց: Ադամ իրեն սրամտութեամբն ու կատարեալ իմաստութեամբը հասկըցաւ նոցա ամէն մէկուն բնաւորութիւնը, եւ ըստ այնմ անուններ դրաւ, բայց իրեն նման մէկն ալ չգտաւ անոնց մէջ:

Անուշ թմրութիւն մը ծգեց Աստուած Ադամայ վրայ ու քնացաւ. այն քունին ատենը Աստուած Ադամայ կողերէն մէկը առաւ, կըսէ սուրբ Գիրքը, եւ անկէց ստեղծեց կինը, բերաւ քովը: Արթնցաւ Ադամ, ու իրեն նման գերազանց էակ մը տեսնելով աչքին առջեւը, այնպիսի մէր ու բարեկամութիւն մը իմացաւ սրտին մէջ որ իսկոյն ըստ թէ «Այս այժմիկ ոսկը

յուկերաց իմոց եւ մարմին իմարմնոյ իմմէ». — Ահա այս Աստուծոյ արարածը միւս կենդանեաց պէս ինժմէ օտար' ինժմէ դուրս բան չէ, այլ իմ մէկ մասս է»: Ուրիշ կենդանիներուն մէկմէկ անուն որ դրած էր, այն իւր օգնականին ալ Կին կամ Կեանք անունը դրաւ, այն է երայեցերէն եւա, որովհետեւ բռլոր մարդկային ազգիս նախամայրը կեանք տուողը նա պիտի լինէր:

Եւային ստեղծագործութեանը մէջ իհարկէ շատ խորհուրդներ կան որ Աստուծոյ միայն յայտնի են: Սուրբ Հարք օրինակ կբերեն այս ստեղծագործութիւնը սուրբ եկեղեցւոյ հաստատուելուն, որ ծնաւ իկողէն Քրիստոսի՝ նորոյն Աղամայ, Երբոր խաչին վրայ քնացաւ նա փրկագործ մահուամբը, եւ անարատ կողին աղբիւրէն արիւն եւ ջուր բղխեցուց. արիւնը նշան կենարար խորհրդոյն սուրբ հաղորդութեան, եւ ջուրը մկրտութեան: Խսկ նոյն պատմութենէն առնուելու բարոյական խրատը յայտնի է. այսինքն թէ ուրեմն աստուածահաստատ կարգին նայելով՝ կնիկմարդը հաւասար է էրիկմարդուն ըստ ամենայն իրաւանց, եւնորա ամենայն խնամոցն ու սիրոյն արժանի՝ իբրեւ համահաւասար օգնական եւ բարեկամ՝, թէպէտեւ Պողոս առաքելոյն ըսածին պէս՝ Աղամէն առնուած լինելով՝ անոր իրաւացի հրամաններուն պարտական է Բնագանդիւ. ուստի եւ անհնարին անօրէնութիւն համարելու է այն մարդկանց ըրածն որ իրենց կողակիցներուն իետ այնպիսի անգթութեամբ կվարուին՝ իբր թէ նոքա իրենց ոչ թէ սիրելի բարեկամները լինէին, այլ անարգ աղախինները կամ գերիները (եսիրները):

Աստուած Աղամն ու Եւան Դը ախտը դրաւ, որ ամենագեղեցիկ պարտէզ մի էր՝ եղեմ կամ Ադին անունով տեղւոյն մէջ: Այս եդեմը Ասիոյ մէջ էր անտարակոյս, բայց ճիշդ ո՛ւր եղածը յայտնի չէ: Աստուածաշունչը այսչափ միայն կըսէ թէ արեւելքն էր, որով կիմացուի թէ Հրէաստանի արեւելքան կողմն էր, այսինքն Հայաստան կամ Ասորեստան: Հայաստան եղածին մէկ նշանն ալ այս կիամարուի որ եղեմ ըսուած երկրէն բղխող ու դրախտին մէջէն անցնող չորս գետերը, այսինքն Փիսոն, Գեհոն, Տիգրիս ու Եփրատ, մինչեւ հիմա Հայաստանէն կըրկին. Փիսոնը՝ ձորոխն է, Գեհոն՝ Երասխը, իսկ Տիգրիսն ու

Նիմա տեղատը մինչեւ հիմա այս անունները պահած են: Բուն տեղը ուր ալ լինի, այս յայտնի է որ դրախտ ըսուած զուարժամի պարտէզը այժմ չկայ աշխարհիս երեսը, եւ չկրնար լինել, որովհետեւ ջրհեղեղին ատենը երկրիս երեսը աւրուեցաւ, եւ գրեթէ ամէն տեղերը տակնուվրայ եղան:

Աստուածաշունչը կըսէ թէ այն դրախտին մէջ Աստուածամէն տեսակ ծառ ու ծաղիկ բուսուցեր էր, դրախտին մէջտեղն ալ մէյմը ծառ կենաց ըսուած ծառը տնկեր էր, մէյմալ ծառ գիտութեան բարւոյ եւ չարի ըսուած ծառը: Կենաց ծառին պտղէն ուտելով՝ Ադամայ ու Եւայի կեանքը պիտի երկրնար կըսեն. մէկալ ծառին ծառ գիտութեան բարւոյ եւ չարի ըսուածը անոր համար չէր որ իբր թէ Ադամը ու Եւա առանց այն ծառին պտղէն ուտելու չարն ու բարին ճանչնալ չունէին, տգէտ էին. ոչ. Նոքա հեղական գիտութեամբ ու իրենց բնական հանճարովը խիստ աղէկ գիտէին թէ ի՞նչ է բարին եւ ի՞նչ է չարը, ի՞նչ է մեղքը եւ ի՞նչ է անմեղութիւնը. հապա Աստուած չէր կամեցեր որ Ադամը ու Եւա փորձով հասկընան թէ ո՛րչափ գէշ, ո՛րչափ ցաւալի ու ամօթալի բան է չարը, եւ ո՛րչափ գովելի, ուրախալի ու փառաւոր բան է բարին: Աւստի հրաման տուաւ Ադամայ ու Եւայի որ դրախտին մէջ եղած ամէն ծառերուն պտղէն ալ ո՛րչափ կուզեն' ե՛րբ կուզեն' ուտեն. բայց միայն բարւոյ եւ չարի գիտութեան ծառին պտղէն չուտեն. ապա թէ ոչ, գիտնան որ այն պտուղէն կերած օրէն, իրենք որ անմահ մնալու համար ստեղծուած են՝ մահկանացու կինին:

Այս պատուիրանով կամեցաւ Աստուած հասկըցընել Ադամայ ու Եւայի որ թէպէտ զիրենք ազատ ստեղծեր է, այսինքն ազատ կամք տուեր է որ ուզեն աղէկ կինին, չուզեն' գէշ, բայց կկամի որ իրենց երախտագիտութեանը նշան' իրեն այս մէկ հրամանը կատարեն, ոտքի տակ չառնեն, եւ այն անանմահական երանութիւնն որ ինքը խոստացեր է նոցա՛ իբր թէ իրենց առաքինութեամբը վաստըկած լինին: Բայց սատանային նախանձը չթողուց որ մեր նախանողը այն երջանկութեան մէջ մնան, եւ յետոյ յափառենական երանութեան ալ հասնին, ուսկից ինքը իրեն ապստամբութեամբն ու անհնազանդութեամբը զրկուած էր: Նախանձը այսպէս է. իրեն

չունեցած աղէկութիւնը չուզեր որ ուրիշն ալ ունենայ. այլ եթէ ինքը թշուառ է, ուրիշն ալ իրեն պէս թշուառ լինի. եթէ ինքը տգէտ է, կուզէ որ ուրիշն ալ տգէտ մնայ. եթէ ինքը աղքատ է, կուզէ որ ուրիշն ալ աղքատանայ. եթէ ինքը չար ու պատժուած է, ուրիշն ալ չարութիւն ընէ ու պատժուի: Ամօթալի՛ ու ցած պակասութիւն, բայց իի՛ն ու խիստ սովորական, ուստի եւ ոչ զարմանալի:

Կենդանեաց մէջ օձին պէս խելացի կենդանի չկար, կըսէ Աստուածաշունչը: Թերեւս Ադամ ու Եւա աւելի խելացիի տեղ դըեր էին օծը. օձին ալ գուցէ այնպիսի մէկ տեսակը կար որ հիմա քիչ կգտնուի կամ նաեւ չգտնուիր. այսինքն վրան գլուխը գոյնզգոյն, նայուածքը սիրուն, քալուածքը երբեմն ծանր' երբեմն նետի պէս արագ, շարժմունքը ճապուկ, կոտըրտուող, շողոքորթ, կեղծաւորական. գուցէ նաեւ թեւերով ու ոտքերով, ինչպէս որ այժմ կգտնուին տեղ տեղ գետնին տակը այսպիսի օձերու ոսկորներ' ջրեղեղին ատենէն մնացած:

Սատանան այն օձին կերպարանքը մտաւ, ու երբոր Եւան՝ դրախտին մէջտեղի ծառուն քովերը ման գալով՝ գուցէ մըտքէն կանցընէր թէ արգեօք Աստուած ինչո՞ւ արգելք դրաւ որ գիտութեան բարւոյ եւ չարի ծառէն չուտեմք, յարմար ատեն գտաւ հարցընելու թէ «Արդեօք Աստուած ինչո՞ւ համար արգելք դրաւ ծեզի որ դրախտին պտուղներէն չուտէք»: Ինքն ալ գիտէր որ բոլորովին սուտ է ըսածը. բայց այս լեզուն բռնեց որպէս զի մէյմը խօսք բացուի, խօսքէն վիճաբանութիւն, վիճաբանութենէն Եւայի միտքը բռնուի՛ թռչունին ցանցի (ավի) մէջ բռնուելուն նման: «Զի՞ է զի ասաց Աստուած թէ իպտղոյ ծառոց որ Են իդրախտի այդը՝ մի՛ ուտիցէք»: Եւան օձին խօսքին սուտը բռնելով ըսաւ համարձակ թէ «Այնպէս չէ, դրախտին ծառերուն պտղէն հրաման ունիմք ուտելու. միայն թէ դրախտին մէջտելուն Եղած ծառին պտուղէն մի՛ ուտէք ըսաւ Աստուած, չէ նէ գիտցէք որ կմեռնիք ըսաւ»: — Կմեռնի՞ք, ըսաւ օծը. ամենեւին. հապա գիտես ի՞նչ է. Աստուած աղէկ գիտէր որ այս ծառին պտուղէն կերածներուդ պէս՝ աչքերդ պիտի բացուին, երկուքդ ալ մէյմէկ Աստութոյ նման բաներ պիտի լինիք, բարին ու չարը ի՞նչ Եղածը պիտի հասկընաք. անոր համար դրաւ այդ արգելքը»:

Եւային խելքը շուտով պառկեցաւ այն խօսքերուն. Վասն զի արդէն ինքն ալ — ինչպէս որ ըսինք — հետաքրքիր բնութեամբը կուզէք իմանալ թէ արդեօք Աստուած ինչո՞ւ դրեք էր այն արգելքը : Նայեցաւ տեսաւ որ ծառը գեղեցիկ, պտուղը սիրուն. միտքը դրաւ որ համն ալ հարկաւ զարմանալի բան մը պիտի լինի. Փրցուց ու կերաւ : Տարաւ անկէց իրեն ամուսնոյն՝ Ադամայ ալ տուաւ, անշուշտ օձէն լսածները նորա ալ պատմելով, ու պտուղին տեսքն ու համը գովելով տուաւ, կերուց, ինքն ալ նորէն հետը կերաւ :

Այն ատեն յիրաւի բացուեցաւ իրենց աչքը. տեսան որ մերկացեր զրկուեր են Աստուծոյ ջնորհքէն. ամօթն ու ապաշաւամնքը տիրեց վրաները. Թզենիին կոշտ ու տգեղ տերեւներուն ծածկութին կարօտ եղան, եւ մարմնոյ ու հոգւոյ մահուան համը միանգամայն այն ատենէն առին. Վասն զի իրենց սիրտը ողջ ողջ մեռաւ, եւ խղճմտանքը տակնուվրայ եղաւ : Ցաւալի՛ բան, պատուական ժողովականք, բայց եւս առաւել անո՞ր համար ցաւալի մեզի որ չեմք խրատուիր մեր նախածնողաց սխալ-մունքովն, ու մեք ալ ըստ մեր չափու եւ վիճակի նոյնպիսի յանցանքներու մէջ Թերեւս գտնուեր եմք եւ կգտնուիմք : — Տեսնեմք իհմա թէ Աստուած ի՞նչպէս կդատէ այս գործողութիւնը : Այսպէս ահիւ եւ դողութեամբ կսպասէին նաեւ Ադամ ու եւա որ տեսնեն թէ արդեօք ի՞նչ երեսով պիտի ելլեն ահաւոր դատաւորին առջեւը :

Դրխստին մէջ քանի որ Ադամ ու եւա անմեղութեան վիճակի մէջ էին, ամէն օր ամէն ժամանակ կերեւնար Աստուած իրենց՝ իհարկէ իրեշտակի կերպարանքով կամ ուրիշ ընտանի կերպով մը որ չեմք գիտեր, ու կխօսակցէր նոցա հետ : Կըսպասէին Ադամ ու եւա որ արդեօք այն օրը Ե'րբ ու ի՞նչպէս պիտի գայ Աստուած :

Մէյմալ տեսնեն իրիկուան դէմ՛ երբոր ցորեկուան պայծառ արեւը սկսաւ իրեն կարմիր լուսովը լեռներուն բլուրներուն ու ծառերուն վերի ծայրերը միայն լուսաւորել, լսեցին Ադամն ու եւան որ Աստուած դրախտին մէջ վեր վար կքալէ . « Եւ լուան զձայն զգնալոյ Տեպոն Աստուծոյ իդրախտի անդ ընդ երեկս » : Սոսկալի՛ տեսարան . ոչ քամիի ծայնի կնմանէր այն ոտնածայնը, ոչ կենդանեաց քալուածքին, ոչ որոտմունքի եւ ոչ կայ-

ծակի. իապա կարգէ դուքս ոտնածայն մի էր որ մարդուս ականջէն աւելի սիրու կլսէ ու դող կելլէ. երանի՛ իամը չառնողին :

ԽԵՂԾ նախածնողք մեր. իսկոյն աճապարեցին, իրենք զիրենք կորուսածի պէս փախան պահուըտեցան դրախտին այն ծառերուն մէջ՝ ուր որ առաջ այնպիսի զուարճութեամբ եւ զմայելով կրալէին :

« Ուր ես, Աղամ» կանչեց Աստուած՝ ամենատես բնութիւնը : Ելաւ Աղամ պահուըտած տեղէն, Եւան ալ ետեւէն, երկուքն ալ դողդըղալով. « Դրախտին մէջը քալելուդ ձայնն որ լսեցի, Փախցայ ըսաւ Աղամ. եւ որովհետեւ մերկ էի, գնացի պահուըտեցայ » : — Դրախտին մէջ Աստուծոյ քալուածքը ի՞նչ անուշ կուգար առաջ իրենց ականջին. ո՞ր տղան այնպէս կճըխայ՝ երբ որ հայրը կամ մայրը հեռու տեղէ մը տուն կըառնայ, ինչպէս որ նոքա կուրախանային՝ զԱստուած տեսնելով. ո՞ր երաժշտութիւնը այնպէս կզմայեցընէ, ո՞ր աղբիւրին կարկացանքը այնպէս կզուարճացընէ մարդուս. ականջն ու սիրու, ինչպէս որ նոքա կզուարճանային Աստուծոյ քալուածքին ձայնէն : Խսկ հիմա իրաւամբ կըսէ Աղամ. « Երբոր քու ձայնդ լսեցի, վախ ընկաւ վրաս » : Վասն զի սիրու կուրած եւ խիղճը անհանգիստ մարդուն համար՝ մինչեւ թուզուններուն քաղցը ձայներն ու ծառի տերեւններուն անուշ շարժմունքն ալ աւելի տրտմութիւն ու սարսափ կըերեն՝ քան թէ մխիթարութիւն :

« Ձայնդ որ լսեցի՝ վախցայ » կըսէ. — այս Ֆշմարիտ էր. « մերկ եղածիս համար ալ գնացի պահուըտեցայ » կըսէ. — այս կեղակարծ խօսք էր : Զըսեր թէ յանցանք ըրի, մեղք գործեցի, անո՞ր համար երես չունիմ աչքիդ երեւնալու, կարծեցի որ պահուըտելով կազատիմ ամօթէս : — Աստուած կիարցընէ, իբր թէ բուն պատճառը չգիտնալով. « Ո՞վ ասաց քեզ թէ մերկ ես. բայց եթէ այն պտղէն որ արգելք դըեր էի քեզի չուտելու՝ մի՛ գուցէ անկէց կերար » : — Մեղայ պիտի ըսէր իսկոյն Աղամ, եւ Աստուծոյ ամենողըմ գթութեանը ապաւինէր. բայց ոչ. չարն ու բարին փորձով ճանչնալու բաղծանքին պատիժը պէտք եղաւ որ քաշէ, մէկ յանցանքէն մէկալը ընկնելով : Պատասխան տուաւ. « Կինս զոր ետուր ընդ իս, սա ետ ինձ իշառոյ անտի եւ կերի : — Այս կինն որ ինծի իբր թէ ոգնա-

կան ու խորհրդական տուիք՝ սա տուաւ ինձ այն պտուղէն, ես ալ առի կերայ»։ Ասով կուզէք բոլորովին կամ գէթ ըստ մասին արդարանալ՝ սրտագէտ դատաւորին առջեւը։

«Ի՞նչ էք այդ քու ըրածդ։ — Զի՞ գործեցեր զայդ։» հարցուց Աստուած եւայի։ Կարծեց Եւան թէ Ադամ՝ յանցանքը իրեն վրայ ձգելով արդարացաւ, ինքն ալ օծին վրայ ձգեց. «Օձն իւաբեաց զիս, ըսաւ, եւ կերայ»։ — Դիտելու բան է որ Եւան յայտնի կըսէ իրեն օծէն խաբուածը. բայց Ադամ՝ Եւայէն խաբուեցայ չը սեր. որով կիմացուի թէ Եւային սիրոյն (խաթրին) համար էք որ Աստուծոյ պատուիրանը ոտքի տակ առեր էք։

Օձը, այսինքն օծին փորը մտած նախանձու սատանան, ինք զինքը արդարացընելու ոչ միտք ունէք եւ ոչ պատճառ, ուսաի եւ Աստուած անկից սկսաւ իրեն պատիժները։ Անէծք դրաւ վրան' որ կենդանեաց՝ այսինքն արարածոց մէջ ամենէն զգուելին' ամենէն ցածը լինի, միշտ կուրծքին ու փորուն վրայ սողալով քաշ գայ, եւ հող ուտելով ապրի։ Եւ որովիթետեւ ի՞նքը եղաւ պատճառ Եւայի խաբուելուն, «Քու մէջդ ու այդ կնոջ մէջ, դորա զաւակին ու քու սերունդիդ մէջ անհաշտելի թշնամութիւն մը կընեմ ըսաւ, այնպէս որ նա ալ քու գլուխսդ ճզմելու նայի՛ ինչպէս որ դուն անոր ոտքը խածնելու պիտի նայիս»։ Այս խօսքին մէջ յայտնի կտեսնեն սուրբ Հարք Աստուծոյ անհուն ողորմութեան մէկ նշանը. վասն զի կըսեն թէ Եւային' օծին գլուխը ճզմելու նայիլը՝ սուրբ Աստուածածնայ եւ Քրիստոսի Տեալն մերոյ սատանային գլուխը ճզմելուն գուշակութիւն էք, որով Քրիստոս մեր Ադամայ ու Եւայի մեղացը պատիժէն մարդկային ազգը ազատեց։

Յետոյ դարձաւ Աստուած Եւային դատաստանը կտրեց, որ օծին գործիքն եղած էք՝ Ադամը խաբելու համար. «Քու տրտմութիւններդ ու ախուվախսդ շատնան ու շատնան' ըսաւ, զաւակներդ տրտմութեամբ ծնանիս, եւ միշտ կարօտ լինիս քու մամուսնոյդ, որ քու գլխուղէ վրայ տէք դրեր եմ»։

Անկից ալ ետքը Ադամայ ըսաւ. «Որովիթետեւ կնոջդ խօսքին աւելի մտիկ ըըեր քան թէ իմ խօսքիս, առիր կերար այն ծառին պտուղէն որ ըսած էի թէ միայն անկից չուտես՝ ինչպէս որ գիտես, այդ երկիքը՝ գետինը՝ որ պիտի բանիս, անիծեալ լինի, քու աշխատանքիդ պտուղը տրտմութեամբ վայելես, վասն

զի երկիրը քեզի ցորենի տեղ փուշ ու տատասկ բռւսցընէ, աղէկութիւն ընելու աշխատիս, տեղը չարիք ու նեղութիւն քաշես. այս դրախտին անուշահամ պտուղներովը ապրելու տեղը, անբան անասնոց պէս' վայրի խոտ ու բանջար ուտես. այսինքն աստուածային շնորհաց քաղցրութեամբը զմայլելու տեղ՝ անոնցմէ համ մը չառնես, զուրկ մնաս, ու գետնաքարշ անմիտ անբաններու պէս' միայն անցաւոր զուարժութիւններու ետեւէ լինիս. Ֆակատիդ քրտինքովը ուտես քու հացդ՝ մինչեւ ինչպէս որ հողէն ստեղծուած էիր՝ նորէն հող դառնաս. զի հող էիր, եւ իհող դարձիս»:

Աղամ ու Եւա քանի որ դրախտը անմեղութեան վիճակի մէջ էին, ոչ տաքէ ցրտէ վախ ունէին, ոչ իհւանդութենէ, ոչ գազաններու վնասներէ, եւ ոչ ո՛ր եւ իցէ նեղութիւններէ, անհանգստութենէ, որովք այժմ լի է աշխարիս: Բայց անմեղութեան հետ այն երջանկութիւնն ալ կորուսին. պէտք եղաւ որ վրանները հագուստ հագնին, գազաններէ զգուշանան, եւ ամէն տեսակ փորձանքի դէմ պատրաստ կենան: Աւստի Աստուածաշունչը կըսէ թէ Աստուած Աղամայ ու Եւայի կաշիէ կամ մորթէ հագուստ հագցուց. որով անմեղութեան լուսեղէն հանդերձին տեղը, անբանից նման' իրենց մարմինը կաշիով ու մորթով ծածկուեցաւ: Եւտոյ Աստուած ըստ իխրատ Աղամայ եւ Եւայի Եւամենայն ոլոյւցոց նոցա' որ սատանային խօսքերէն ստէպկիսաբուինք, թէ «Այս է եղեր Աղամայ Աստուծոյ նման լինիմ ըսելուն պտուղը. այս է եղեր քու բարին ու չարը փորձով Ֆանչնալի: — Ահա Աղամ եղեւ իբրեւ զմի իմէնչ՝ Ֆանչնել զբարի եւ զչար»: Բարին վայելեցը, յարգը չնանցար. չարիքը պէտք է քաշես, ու բարւոյն վայելմունքին ա'յն ատենը նորէն հասնիս երբոր ինչպէս պէտք է ապաշխարես, ու արժանի լինիս' կենաց ծառոյն պտուղէն ուտելով՝ հոգւով եւ մարմնով յաւիտեան անմահ մնալու: — Այս կենաց ծառը սուրբ Խաչն է, որ զի՞ստոս Աստուած մեր տուաւ մեզի պտուղ կենդանութեան. եւ անով կիասնիմք անմահական կենաց:

Դրախտէն դուրս իանեց Աստուած Աղամն ու Եւան, ապրսպրեց թէ առաջ որ իրենց զուարժութեանը համար միայն կըմշակէին դրախտին մէջի ծառերն ու ծաղիկները, այնուիետեւ դրախտէն դրսի հողերը փորեն, ցանք ընեն, ու իրենց ծեռ-

քին աշխատանքովը իրենց ապրուստը նարեն : Դրախտէն շատ հեռու ալ չբնակեցուց, այլ դիմացը կըսէ սուրբ Գիրքը, որ պէս զի յիշեն թէ ի՞նչ երջանկութենէ զրկուեցան, եւ փափաքին օր մը նորէն իոն մտնելու : Խսկ կենաց ծառոյն քովը, կըսէ սուրբ Գիրքը, քերովեից ապսարեց որ կրակէ Թրով պահպանութիւն ընեն, որպէս զի ոչ մարդ մօտենայ անոր եւ ոչ ուրիշ կենդանի :

Աղամ ու եւա ապաշխարութեամբ անցուցին իրենց կեանքը, եւ Աղամ 930 տարի ապրելէն ետեւ վախճանեցաւ . եւ ինչպէս որ ընդհանուր եկեղեցւոյ վարդապետութիւնն է՝ Քրիստոսի ծեառն մերոյ մարդեղութեան շնորհքովը փրկութեան հասաւ . ուստի եւ մեր սուրբ եկեղեցին ուրիշ սուրբ նախահարց հետ մէկտեղ Աղամայ տօնն ալ կկատարէ, եւ զօրութեամբ' նաեւ նախամօրն մերոյ եւայի տօնք :

Վերջացընեմք այսօրուան դասը, պատուական ժողովականք, քանի մը մանը գիտելիքներ աւելցընելով, որոց մեջ մասը Աստուածաշնչէն դուրս աւանդութեամբ եւ կամ գիտնոց քննութեամբը մեզի հասած են :

Նախ Աղ ամ անունը երբայեցերէն մարդ կնշանակէ, ինչ պէս արաբերէն ու տաճկերէն ալ սովորական ատամ բառը :

Աղամ ստեղծուած ատենը քանի՛ տարեկան եղածը յայտնի չէ. բայց սովորական կարծիքն այսէ որ կատարեալ երիտասարդական հասակի մէջ ստեղծուեցաւ, այսինքն 30 կամ 33 տարեկան :

Աղամայ ընական ու գերբնական կատարելութիւնները շատ եղածին վրայ տարակոյս չկայ. բայց թէ ի՞նչ աստիճանի էին այս կատարելութիւնները՝ որոշ բան մը չեմք գիտեր :

Հրէից, Տաճկաց, Պարսից, Հնդկաց եւ Զինաց գրքերուն մէջ Աղամայ ու եւայի վրայ շատ զարմանալի, կարգէ դուրս, երբեմն ալ անհոռոնի ու այլանդակ բաներ կպատմուին : Թէ որ չվախնայինք թէ մեր պատուական ժողովականաց մէջ կընան գտնուիլ այնպիսի բարեմիտ անծինք որ առասպելները յանկարծ նշանարտութեան տեղ կընան դնել, այս տեղ կպատմէինք մէկքանին. օրինակի համար, Թալմուտին հաւատացող հրեաները կըսեն թէ ժամը մէկին Աստուած պատրաստեց Աղամը ստեղծելու հողը. գլխուն հողը Հրէաստանէն առաւ,

մէջքինը թաքիլոնէն, մնացածը աշխարհիս ամէն կողմերէն ժողվեց: Երկրորդ ժամուն Աղամ ծեւացաւ ու ոտքի վրայ կայ- նեցաւ կըսեն. ժամը չորսին կենդանեաց անունները դրաւ: Աստուած հարցուց Աղամայ թէ «Հապա իմ անունս ի՞նչ է»: Աղամ պատասխանեց թէ Եհովա է. բայց իրենք Հրեաները Աստուծոյ այս անունը բերաննին չեն առներ, ու անոր տեղը միշտ ագոն այի բառը կըսեն՝ որ տէր կնշանակէ: Կըսեն ալ թէ այս Եհովա անունը չկարդացուիր, այսինքն ասոր ճիշդ կերպով կարդալը գիտցող չկայ. ո'վ որ կարող լինի կարդալ՝ ա- նով մեծամեծ հրաշքներ կգործէ: Ժամը 7-ին Եւան ստեղծուեցաւ, կըսեն Հրեաները, 10-ին Աղամ մեղանչեց. 12-ին դրախտէն դուրս ընկաւ: — Յայտնի բան է որ ասոնց մէկն ալ հաւա- տալու բան չէ. Եւ Աղամայ քանի՛ ժամ, քանի՛ օր կամ շա- բաթ կամ ամիս անմեղութեան վիճակի մէջ անցուցածը ը- գիտցուիր:

Դարձեալ, այս ալ կըսեն Հրեայք թէ Աստուած Աղամը այն- պէս բարձրահասակ ստեղծեր է որ գլուխը մինչեւ երկինք կը- հասնի եղեր: Հրեշտակները այս որ տեսեր են՝ սկսեր են գան- գատիլ. Աստուած ալ ձեռքը Աղամայ գլխուն վրայ դրեր ու հասակը պզտիկցուցեր է. այնպէս որ մնացեր է միայն հարիւր կանգուն բարձրութեամբ:

Հին քրիստոնեայ հեղինակներէն ալ ոմանք ըսած են աւան- դութեամբ՝ որ իբր թէ Աղամ մեռնելէն ետեւ Գողգոթա լեռը Թաղուած է: Այս ալ հաւանական կարծիք մը չէ. բայց պատ- կերահաններէն ոմանք այս մտքով է որ խաչելութեան պատ- կերներուն տակը մեռելի գլուխ մը կձեւացընեն, որ Աղամայ գլուխ կըսուի. Եւ երուսաղէմ մինչեւ հիմա սուրբ Գողգոթային վրայ Աղամայ անունովը մատուռ մը կայ Յունաց ձեռքը:

Նատ երկար կլինէր թէ որ Աղամայ ու Դրախտին վրայ ու- րիշ ի՞նչ կարծիքներ որ կան՝ այստեղ յիշատակէինք:

Միայն Աղամայ լեզուին վրայ մէկ երկու խօսք ըսեմք ու վերջացընեմք այս դասը:

Ոմանք կըսեն թէ Աղամայ լեզուն Քաղդէացւոց (քիլտանի- ներուն) լեզուն էր, որ եբրայեցերէնին մայրը կամ իբր գրա- բառն է. ոմանք ալ թէ Եթովպացւոց (Հապէշներուն) լեզուն է, որ այն ալ քաղդէարէնին մէկ տեսակն է. ուրիշներ ալ

կան որ կըսեն թէ Աղամայ լեզուն հիմա կորսուած է, ազ-
խարիխս երեսը չգտնուիք: Բայց նոքա որ կըսեն թէ մեր Հայոց
լեզուն, այսինքն գրաբառը, գրաբարին ալ մայրը (որ հիմա
չկայ), նոյի լեզուն եղած պիտի լինի, ուստի եւ Աղամայ խօ-
սած լեզուին աւելի պիտի մօտիկնայ, շատ հաւանական պատ-
ճառներ ունին: Մեք ասոր վրայ ուրիշ ատեն կիսուիմք:

Այժմ չմոռնամք այս դասէն առնուելու ընդհանուր խրատը՝
թէ մեք որ Աղամայ օրինակին հետեւեր եմք մեղանչելով, պէտք
է հետեւիմք նաեւ նորա օրինակին՝ ապաշխարելով, եւ փառք
տամք Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ իրեն փրկագործ չարչարա-
նօքն ու մահուամբը փրկեց զմեզ յափտենական մահուանէն, եւ
մկրտութեան սուրբ խորհրդովը կարդարացընէ զմեզ Աղամայ
մեղքէն՝ որ սկզբն ական մեղք ալ կըսուի:



76

0023390

2013

